

Ուելքովի, և ուրիշ ոտանաւորներ ալ 1745ն քաղաքական անցից վրայ . նա մակ մի առ Դիքը ՚ի մահ Լատիսընի յամին 1719, որուն մէջ ուրիշ նշանաւոր բան մը չկայ բայց եթէ անուանի մատենագիրը սիրելի ընծայելն, և իր բարեկամին առաքինութեանց տուած վկայութիւնքը : Ի՞ս իշխանն է էնտըստուն գրած թուղթը արժանի է ամբողջ կարդալու :

Երկու թղթերն որ ուղղեց առ Շառը յամին 1730, իր գարուն վատթար հեղինակաց վրայ, պէտք է իր եօթը Լրգիծանաց կարգն անցընել, զրոնք ինքն ընդհանուր անուամբ կը կոչէ Հանրական տիր, կամ Սէր հանբառոյ . և խիստ երիտասարդութեանն ատեն շարդրած է : Խնդղիացիք զանոնք իբրև իր գլխաւոր երկասիրութեանց մէկը կը համարին : “ Եթէ ոչոյ յստակութիւնն, կ'ըսէ նախայիշատակեալ օրագիրը, մատաց աշխայժն և նիւթոյն պարզութիւնը կընան հեղինակի մը հասարակաց գովկեստն ապահովցնել, իշունի իրաւունք ունի ստանալու զայն : Շայց սակայն, կը յաւելու, չեմ զիտեր ինչու իր Լրգիծանքներն, որ սկզբան այնպէս աղէկ ընդունուեցան և ընդհանրապէս գովուեցան, այսօրուան օրս մոռցուած են : Խուիֆդ գիտնականն պատճառ կու տայ թէ հեղինակն պէտք էր կամ աւելի զուարթ կամ աւելի չար եղած ըլլար : Խնդոյ մէջ իսկ կը տեսնուի իր բոլոր գրուածոց սովորական պակասութիւնն : Իր Լրգիծանքներն ուրիշ բան չեն բայց եթէ նոյն նիւթի վրայ վերտառութեանց շարք մը, որ սկզբան ախորժելի կու գան, բայց վերջը կը ձանձրացընեն :

Ի՞ելի հանձար և կիրթ ախորժ մը կը ցուցընէ Զօրութիւն Կրժնի կամ Սէր Պարուալ քերգուածին մէջ, զոր Վերջին դադասդանէն քիչ մը ետքն հրատարակեց . նիւթն ալ հաճոյ և հետաքրքրական է . և գլխաւոր անձն է թշուառն Յովհաննա Արէյ, որուն ողբերգական վախճանն ծանօթ է : Բատ քննադա-

տից՝ թէպէտ և ամենայն կերպով ջանացած է ոտանաւորն սահուն և հեշտալուր ընելու, բայց դեռ բռնազրուեալ և կապուած կերպ մը մնացած է : Հանդերձ այս թերութեամբն, որ մեզի համար անզգալի է, այդ պզտի գլրուածքը ամէնուն աչքն իրեն ձգեց և իր համբաւն հաստատեց : Դեղեցկութիւնք երեւակայութեան, զգացման, բարոյականի, ամենայն ինչ այդ բանասաւեղծական և գողտը պատմութեան մէջ առափապէս զեղեալ են . որուն մէջ կը գտնուին գերազանց թատերական տեսարաններ և գողտը նկարագրութիւններ : Խունի վեհագոյն է երբ կընայ տրտմեցնել, և է նկարիչ թշուառութեան :

Մատենագրութե ասպարիզին մէջ հանդիսացաւ նաև թատրերգութե . ծանօթ է իր Բուտիբիս ողբերգութիւնն, որ խաղցուեցաւ յամին 1719ն Տրըրի-Լէնի թէատրոնին մէջ, և այս եղաւ իր տաղանդին առաջին նշանաւոր արգասիքը : Խնոր յաջորդեց ուրիշ երկրորդ մը, յորը որջեալ Վրէծինդրութիւն, որ ներկայացաւ յամին 1721 : Ա աթսունուվեց տարուան, ’ի 1753, համարձակեցաւ նորէն տեսարան ելել և ընծայել Եղիպատրու (Դեմետր և Պերսէսս), քերգուած յոյժ ստորին քան վԱրէծինդրութիւն, յորում կան ինչ ինչ զարմանալոյ արժանիք :

Միպերիացի օրիորդը :

(Տես երես 236)

Մրասքովիա առաւօտ մը աղերսագիրը հետը առած ծերակուտին գնաց . սանդուխին վեր ելաւ և ինչուան դիւանատուններէն մէկուն մէջ մտաւ . բայց անթիւ մարդկանց բազմութեան մէջ շիփութեցաւ թէ որուն պէտք է դիմէ : Իրբոր աղերսագիրը ձեռքը քարտու-

զարներուն կը մօտիկնար, անոնք հազիւ մէյմը կը նայէին վրան, ու նորէն պաղ կերպով իրենց գրուածքը առաջ կը տանէին. իսկ նոյն սենեկին մէջ ուրիշ իրեն հանդիպողներն ալ փռ խանսկ աղերսագիրն ընդունելու և մըտիկ ընելու իրեն, իբրև ճամբան իսափանող սիւնէ կամ կարասիէ մը կը հեռանային իրմէ : || Երջապէս, դիւանատան պահապան անկելական զինուոր մը որ շտապաւ դահլջին մէջէն կ'անցնէր՝ Իրասքովիայի հանդիպելով դէպ'ի աջ կողմը ծռեց ճամբան որ անցնի . Իրասքովիա ալ անոր տեղ տալու համար դէպ'ի նոյն աջ կողմը քաշուեցաւ և երկուքը սաստիկ իրարու զարնուեցան : Ծակ պահապանը՝ որ դժնեայ բարքով մարդ մ'էր, հարցուց թէ ինչ կ'ուզէ . աղջիկը ցուցուց անոր աղերսագիրը աղաչելով որ ծերակուտին տայ : Պահապանը մուրացկան մը կարծելով փոխանակ սրտասխան տալու թևէն բռնեց և դէպ'ի գուռը տարաւ : Իրասքովիա չհամարձակեցաւ նորէն ներս մոնելու և առաւտեան մնացած մասը սանդրիոյն վրայ անցուց, որպէս զի եթէ ծերակուտէն մէկը հանդիպի՝ աղերսագիրը տայ . տեսաւ որ շատ անձինք որ կուրծքերնուն վրայ աստղեր ունէին՝ կառքերնէն վար իջան և վեր ելան սանդիսէն . ասոնք ամէնքն ալ սուր ունէին, կօշիկ հագած էին ու զգեստնին միակերպ էր . ոմնոնք ուսնոց ալ դրած էին, Իրասքովիա կարծեց թէ ասոնք զօրավարներ ու սպաներ են, և միշտ կը սպասէր որ ծերակուտին անդամներէն մէկն անցնի, որ իր միտքը դրած գաղափարին համեմատ մասնաւոր յատուկ բան մը պէտք էր ունենար՝ որով ճանցուէր, և աղերսագիրը մէկու մ'ալ չուուաւ : || Եր ուրեմն երեկոյեան ժամը երեքին ամէնքը դուրս ելան, և Իրասքովիա տեսնելով որ միայն մնաց, ինքն ալ ամենէն վերջը քաշուեցաւ, զարմացմամբ մը ծերակուտի ատենարանին մէջ այնշափ բազմութիւն տեսնելուն ու ծերակուտի անդամներէն բնաւ մէկու մ'ալ չհանդիպելուն հա-

մար : Երբոր տուն դարձաւ ու իմացուց վաճառականին իր այս դիտողութիւնը, վաճառականը սաստիկ նեղութիւն քաշեց, ինչուան որ կրցաւ հասկըցնել իրեն որ ծերակուտի անդամները ուրիշներու նման մարդիկ էին, և թէ իրեն տեսած անձինքները շշիւ ծերակուտի անդամներէն էին՝ որոնց որ իր աղերսագիրը պէտք էր տալ :

Երկրորդ օրը ծերակուտին ներս մտնելու ժամուն՝ Իրասքովիա նորէն սանդիսոյն վրայ գտնուեցաւ, և ձեռքի աղերսագիրը ամէն եկողներուն կը ներկայացնէր՝ որպէս զի անհրաժեշտ ծերակուտի անդամներուն ընծայած ըլլայ, որոնց բնութեանը նկատմամբ՝ մըտացը մէջ դեռ քանի մը տարակոյսներ ունէր . բայց բնաւ մէկը չուզեց ընդունիլ աղերսագիրը : || Երջապէս, կարմիր երիզով ու կարմիր զգեստներ հագած գիրուկ մարդ մ'ալ եկաւ, կուրծքին վրայ ամէն տեղ աստղներով լեցուն և սուրն ալ քովընտի կախած : “ Ա աս անդամ, ըսաւ ինքնիրէն մեր գործունեայ Իրասքովիան, կամ ասիկայ ծերակուտի անդամ մ'է, և կամ աշխարհքիս վրայ բնաւ ծերակուտի անդամ չկայ . . . քովը մօտեցաւ և ձեռքի թուղթը ներկայացուց անոր աղաչելով որ հաձի իր խնդիրքը ընդունելու : Իրասքովիա որովհետեւ այս միջոցին արգելը կ'ըլլար ճամբուն վրայ, ծերակուտին ծառաներէն մէկը քաղցրութեամբ մը զինքը ճամբուն վրայէն մէկ դի տարաւ, և իր տէրը կարծելով որ ողորմութիւն կ'ուզէ, “ Կ ստուած օրհնէ զքեզ . . . ըսաւ, ու սանդիսէն վեր ելաւ :

Իրասքովիա տասնըհինգ օր միակերպ ծերակուտի ատենարանը կու գար տուանց ամենեւին յաջովութիւն մը զըտնելու : Կ ատ անդամ ցուրտ ու խոնաւ սանդուխին վրայ միակերպ ոտքի վրայ կենալէն յոգնելով, աստիճաններէն մէկուն վրայ կը կծկէր կը նստէր սառած ոտքերը տաքցնելու համար, անցորդաց ու պաշտօնատեարց երեսին վրայ գլութեան և կարեկցութեան

նշան մը վիճուելով՝ որ անշուշտ կը գըտ նէր եթէ զիտնային անոնք իրեն ինչ վիճակի մէջ ըլլալը :

Այս է մեծամեծ քաղաքաց ընկերութեան վիճակը. կ'աճին անդադար թշուառութիւն և ծոխութիւն, երջանկութիւն և դժբաղդութիւն, և կը հանդիպին իրարու առանց մէկլմէկ տեսնելու. երկու բաժանեալ սշխարհքներ են ասոնք՝ որ բնաւ վերաբերութիւն չունին իրարու հետ, յորս միայն 'ի նախախնամութենէ սահմանեալ քանի մը կարեկից հոգիներ հաղորդակցութեան սակաւաթիւ կէտեր են :

Իայց սակայն օր մը պաշտօնատեարց մէկը՝ որուն առաջուց անշուշտ աչքին զարկեր էր Իրապովիա, կեցաւ աղջկան քով, առաւ աղերսագիրը և գրանէն թղթերու ծրար մը հանեց : Խեղչ աղջիկը վայրկեան մը յոյս առաւ. բայց ծրարը նշանակագիրներու գումար մ'էր, որոնց մէջէն հինգ բաղկա մը հանեց և աղերսագիրն մէջ դրաւ և երկուքը մէկէն Իրապովիայի տալով ատենարանը մոտաւ ու մէկ մ'ալ չերեցաւ :

Իրապովիա բոլորովին խռոված՝ ծալլէց նշանակագիրը և ձամբայ ելաւ : “ Ատոյդ գիտեմ, կ'ըսէր օր մը զինքը հիւրնկալող խաթունին, որ եթէ Ակէն իւն խաթունին եղայրներէն մէկը ծերակուտի անդամներէն ըլլար՝ կ'ընդունէր աղերսագիրս առանց զիս ձանձնալու ” :

Օ ատկական հանդիսից օրերու մէջ ծերակուտի ատեանները գոյց ըլլալուն պատճառաւ քիչ մը հանգչեցաւ Իրապովիա, և պատեհ ժամանակ սեպեց իր ջերմեռանդութիւններն ընելու, և այս հոգեորական հրահանգաց տալով ինքզինքը՝ սկսաւ նորէն իր աղօթքները ձեռնարկութեանը յաջողութեանը համար . և այնպէս անկեղծ էր հաւատքը որ սրբութեան հաղորդուելէն ետեւ ամենայինիւ համոզուած էր թէ առաջին անդամ ծերակուտին ներկայանալուն պէս աղերսագիրը սիր-

տի ընդունուեր և իբրև ամենահաւատածի միտքը զրած ըլլալով քաշուեցաւ իմացնելու վաճառականին խաթունին ալ, որ ամեննեին չէր յուսար, և խորհուրդ ալ տուաւ Իրապովիային որ այս բանած ձամբան փոխէ . բայց ծերակուտի ատեանին բացուելու օրը՝ Եւայի գետեզերքին Ինգդիական կողմին վրայ ընելու կարեոր գործողութիւն մը ունենալով, և տեսնելով որ Իրապովիա ոտքով կը քալէ՝ իրեն կառքին մէջ առաւ : “ Ակէմ գիտեր ինչպէս չվշատեցար, կ'ըսէր իրեն ձամբան, այնչափ անօգուտ ձամբորդութիւններ ընելով . ես թէ որ քուտեղդ ըլլայի մէկդի կը թողուի ծերակուտի ատեանն ալ՝ անդամներն ալ, որ բնաւ քեզի օգուտ մը ընելիք չունին . ամենն ալ, ըսաւ ցուցընելով մատովը Արեծին Պետրոսի արձանը որուն մօտ էին, ամէնն ալ սա արձանին աղերսագիր տալու պէս բան մըն է . աւելի բան մի յուսար :

— “ Կը յուսամ, պատասխանեց Իրապովիա, որ հաւատքս զիս կ'ազատուի : Այսօր վերջին անդամ կ'երթամ ծերակուտին և ապահովապէս իմ աղերսագիրս կ'ընդունին . Ի՞սուած ամենակարող է, այո՛ ամենակարող է Իստուած, աւելցուց դարձեալ կառքէն վար իջնելով, և կրնայ՝ թէ որ իր կամքն է, ստիպել այն երկաթէ մարդն ալ խռնարհելու և իմ աղերսագիրս աւնելու „ : Ա աճառականին խաթունը այս խօսքերուն վրայ սկսաւ բարձրաձայն ծիծաղիլ . Իրապովիա ինքն ալ յանկարծ իր տաքյած երեակայութենէն հանդարտելով ծիծաղեցաւ . բայց սակայն անով իր մոտածութիւնը որոշ յայտներ էր :

Իրապովիա երբոր արձանը կը դիտէր՝ խաթունը անդրադարձուց իրեն որ Եւայի կամուրջը որուն ամենամօտ էին՝ ձգուած էր . բազմութիւն կառաց ումանք Ա ասիլի-()սղրոֆ կ'անցնէին և ումանք կը գառնային . “ Քովդ է առ Լ *** խաթունն ուղեալ յանձնարարական թուղթը . ես ատեն ունիմ,

ուստի կրնամ զքեզ իրեն տունը տանիլ, : Դառ ժամանակը կանուխ էր, և Ռապովիա հաւանեցաւ : Ինցան կամուրջը . Ռապովիա տասնըհինգ որ առաջ զգետը շարժուն սառերու դաշտ մը տեսած ըլլալով, մեծապէս զարմացաւ տեսնելով հիմա բոլորովին լուծուած ու ամենայն կերպ նաւերով ու նաւակներով լեցուն : Ամենայն ինչ իր չորս կողմը շարժման մէջ էր, օդն ալ սքանչելի էր . սրտին արիութիւնը կըրկնապատկեցաւ գուշակելով միանգամայն ընելիք այցելութեան յաջողութիւնը : “ Արծեմ թէ, ըաւ իրեն առաջնորդին փարելով, Աստուած ինձի հետ է և պիտի չմողու զիս ամենեւին,, :

Ռապովիա տեսաւ որ լ.*** խաթունը Ագաղերինեմպուրկէն նամակ առած ըլլալով գիտէր իրեն համնիլը, և քանի մը յանդիմանութեան խօսքեր ալ ըստ իրեն, լսելով որ երկար ատենէ ’ի վեր Ռեդերսպուրկի մէջ էր : Աիրալիր ու անկեղծ ընդունելութիւնը մը գտնելով, մէկէն Աիլէն խաթունին տունն ու ընկերութիւնը յիշեց : Արբոր լաւ մը ծանօթ ացաւ ու ընտանեցաւ՝ յայտնեց Ռապովիա ըզհայրը ազատելու համար մտածած խորհուրդը, և համրեց իրեն քանի անգամ որ անպտուղ տեղը գացեր էր ծերակուտին . խաթունը քննեց նայեցաւ աղերսագիրը, և տեսաւ որ ըստ պատշաճի չէր : “ Ոչ ոք ինձմէ աւելի, ըստ, կրնայ այս ձեռնարկութեանս մէջ քեզի օգնել . իմ ամենամօտ ազգականներէս մէկը ծերակուտին մէջ մեծ պատօնի մը վրայ է . բայց կը խոստովանիմ քեզի՝ իբրև հին ծանօթի և բարեկամի մը՝ որ բաւական ատեն է աւրուած ենք . բայց շատ աղէկ դէպէ մընէ այս, և ունեցած գժտութիւննիս ծանր բան մը ըլլալով՝ կը համարձակիմ առաջնին քայլն ընելու . ահաւասիկ արդէն զատկական օրերուն մէջն ենք, և շատ կ'ուրախանամ որ դուն պիտի ըլլաս պատճառ մեր հաշտութեանը,, :

Ռապովիա հոն սեղանի բոնուե-

ցաւ . կամաց կամաց շատ մը հրաւիրեալներ եկան՝ որոնք շատ սէր ու զարմանք ցուցին աղջկան վրայ : Աեղան նստելու միջոցնին այն ազգականը՝ որուն վրայ որ խօսեցանք, յանկարծ սեղանի դահլիճը մտաւ՝ Քրիստոս յարեաւ ըսելով ըստ զատկական սովորութեան, և մէկէն ամէնքը անկեղծ սրտիւ գըրկախառնեցան իրարու հետ : լ.*** խաթունը ազգականին բարի տրամադրութիւնը տեսնելով իրեն ներկայացուց Աիպերիացի աղջիկը : Աերակրոյն միջոց Ռապովիայի վրայ խօսուեցաւ և ամէնքը միաբերան վկայեցին որ գէշ ձամբայ ցուցած էր իրեն ով որ ծերակուտին դիմելու խորհուրդը տուած էր : Հօրը քննութիւնը նորէն սկսիլը՝ ըստ ամենայն կարգաց արդարութեան, կընար երկար ժամանակ տեսել . մտածեցին որ շատ աւելի շահաւոր էր ուղղակի կայսեր դիմելը և խոստացան ժամանակաւ անոր միջոցն ալ ձարելու : Ա էրջապէս, սեղանակիցներն ամէնքն ալ խրատեցին զինքը ծերակուտին ձեռքը ըմատնուելու . և այս խօսակցութիւնը շատ զուարձացուց բոլոր ընկերութիւնը : Այրեկոյեան դէմ լ.*** խաթունը ծառային ձեռքովը զՌապովիա վաճառականին տունը խաւրեց : Ռապովիա ’ի գարձին կը զարմանար թէ ինչպէս Աստուած լ.*** խաթունին տունը տարաւ զինքը երկու ազգականաց հաշտուելուն ժամանակ՝ երկուքին ալ կարեկցութեանն ու գթոյն արժանի ըլլալու համար . և երբ ծերակուտի ատենարանին առջևէն կ'անցնէր՝ յիշեց առ Աստուած ըրած աղօթքը ալ մէկ անգամէն աւելի հոն չգալու : “ Աստուած իր բարեգթութեամբը, կ'ըսէր մտքէն, խնդրածէս աւելին չնորհեց ինձի, վասն զի ալ պարտաւորեալ չէմ մէյմ’ալ հոս գալու, և այս երկաթէ մարդն ալ Աստուծոյ չնորհքովը ինձի ծառայեց, կ'ըսէր, Աեծին Պիետրոսի արձանին վրայ նայելով . առանց իրեն չէի տեսնէր թերեւս կամուրջին ձգուած ըլլալը, և չէի ծանօթանար այն բարեսիրտ բարեկա-

մացս հետո որ խոստացան ինձի օգնելու, և իրենց պաշտպանութեամբը կը յուսամ հօրս ազատութիւնը ձեռք ձգելու:

Իսոնք էին Ռաբաքովիայի մտածութիւնները, որոնց ամենայն ընթացքը կ'ուղղէր ու կը զօրացնէր իրեն եւանդուն հաւատքը. բայց ատկայն պաշափոր մեծ փոյթ ու ինամբ ցուցին Ռաբաքովիայի վրայ Ա ասիլի-Ըսդրոֆի բարեկամները՝ իրեն բաղդը ուրիշ աղքիւր մը պիտի ունենար:

Օ Ռաբաքովիան հիւրընկալող պարոնը քանի մը օրէն Ռիկայէն դառնալով շատ զարմացաւ դեռ զինքը իր տունը գտնելով, և սկսաւ Ո.*** իշխանուհւոյն տունը փնտուել, առ որ աղջիկը յանձնարարական թուղթ մը ունէր. իշխանուհին ալ առաջուց տեղեկացած ըլլարով, ճանապարհորդ աղջկան մը մերձակայ գալստեանը կը սպասէր: Ա աճառականը գտաւ զիշխանուհին և հրաման ընդունեցաւ զ Ռաբաքովիան բերելու, որ երկու ամիս բնակելէն վերջը՝ ցաւօք սրտի բաժնուեցաւ վաճառականէն և մասնաւորապէս իրեն կնկանէն. բայց իշխանուհւոյն պաշտպանութիւնը այնպէս մեծ յոյս կու տար իրեն, որ շուտ մը յաղթեց տրտմութեանը:

Երբ վաճառականին հետ իշխանուհւոյն տունն հասաւ՝ դռնապանը դուռը բացաւ. Ռաբաքովիա չորս կողմանէ անոր զգեստին վրայ ժապաւէն ներ տեսնելով, կարծեց թէ ծերակուտի անդամներէն մէկն է որ տնէն կ'ելլէ և յարգութեամբ մը ծռեցաւ անոր. ան ատեն վաճառականը դաշն ձայնով իշխանուհւոյն դռնապանն ըլլալը իմացուց իրեն: Երբոր սանդիմոյն գլուխն ելան, դռնապանը երկու պղտի զանգակիկներ տուաւ ձեքերնին, որուն ինչ պատճառի համար ըլլալը չհասկըցաւ Ռաբաքովիա. բայց խանութմներու դրան առջե երբեմն ասանկ պղտի զանգակիկներ տեսած ըլլալով՝ կարծեց թէ գողերու դէմ նախազգուշութեան համար է: Դահլչին մէջ մտնելուն պէս հանդի-

սին կերպէն ու եղած լռութենէն վախ մը եկաւ վրան. ասանկ զարդարուն և մանաւանդ ասանկ լրւսաւորեալ սեներակ մը գեռ ամենեխն չէր տեսած: Ռաբաքաթիւ էր ընկերութիւնը և խումբ խումբ բաժնուած. երիտասարդները խցին մէկ անկիւնը ստովի մը չորս կողմը շարուած՝ կը խաղային և ամենուն ազքը Ռաբաքովիայի վրայ էր. պառաւ իշխանուհին երեք ուրիշ անձանց հետ խաղետղին մէկ կողմը նստած էր. երբոր տեսաւ զ Ռաբաքովիա՝ հրամայեց որ իրեն մօտենայ. “ Աարի եկար, աղջիկս, ըսաւ, ինձի ուղղեալ նամակ մը ունիս , : Ղաժբաղդաբար Ռաբաքովիա մոռցեր էր առաջուց պատրաստելու և ստիպուեցաւ գրապանէն պղտի քսակ մը հանելու և նեղութեամբ նամակը փրնտուելու: Հոն գտնուող աղջիկներն ու երիտասարդները կը փսփսային մէջերնին ու ցած ձայնով կը ծիծաղէին: Խշխանուհին առաւ նամակը և աղէկ մը ուշագրութեամբ կարդաց. այն միջոցին խաղի ընկերներէն մէկը որ իր խաղը աղէկ կարգաւորած էր և Ռաբաքովիայի գալուն վրայ սաստիկ նեղացած էր, մատերովը անհամբերութեամբ սեղանատիտակին վրայ կը խաղար աղջկան վրայ նայելով որ իրեն զուարծութեանն արգելք եղէր էր. Ռաբաքովիա ալ զինքը այն գէր պարոնը կարծեց որ յանձն չէր առած իր աղերսագիրը ծերակուտի ատեանին ընծայելու. իսկ խաղասէրը երբոր տեսաւ թէ իշխանուհին սկսաւ ծալլել նամակը՝ բարձր ձայնով մը “ Խաղանք,, պոռաց: Ռաբաքովիա արդէն շիոթած ըլլալով և տեսնալով ալ որ անիկայ աչքերը տնկած իր վրայ կը նայէր, կարծեց թէ իրեն բան մը կ'ըսէ, ուստի “ Անչ կը հրամմէք, պարոն, ըսաւ. այս բանս հոն եղողներուն առհասարակ ամենուն ծիծաղը շարժեց: Խշխանուհին ըսաւ իրեն, որ շատ զարմացեր ու սքանչացեր էր իրեն բարի վարքն ու ծնողացը վրայ ունեցած սէրը լսելով. խոստացաւ իրեն օգնելու, և քանի մը գաղղիերէն խօսք ըսելէն վերջը տանը աղջիկներէն մէկուն՝ գրլ-

Խովը նշան ըրաւ Ռարասքովիայի որ երթայ :

Ռարասքովիա իրեն այս նոր խնամակալին տանը մէջ անցուցած առջի օրերուն շատ առանձնացեալ մնաց ու սաստիկ նեղուեցաւ . աւելի կ'ընտրէր իր Ասիլի- (Սողովի) բարեկամներուն քով կամ վաճառականին տունը կենալ՝ քան թէ հոն . բայց սակայն քանի մը օրէն աւելի հանգստացաւ և ծանօթացաւ տան մէջ դժոնուած անձանց հետ : Հյառաներն ալ իրենց բարի և վեհանձն խաթունին պէս բարեսիրա էին : Ռարասքովիա իշխանուհւոյն սեղանը կը նստէր , որ շատ անգամ իր հասակին և հիւանդութեանցը պատճառաւ կը ստիպուէր առանձին ուտելու , ուստի աղջիկը ամեննեին առիթ չունէր առանձին իր հետը խօսելու : Վիշ ատենէն ընկերութեան անձանց համար ալ սովորական անձ մը եղաւ Ռարասքովիա և աղբնաւ մէկը վրան չեր մտածէր : Խեղջ աղջիկը շատ անգամ յանձներ էր այլ և այլ անձանց որ իր ժամբորդութեանը վախճանին և ունեցած ակնկալութեանցը վրայ խօսին իշխանուհւոյն հետ . բայց թերեւս իշխանուհւոյն Ռարասքովիայի յուսոյն կատարումը անկարելի սեպելէն , կամ թերեւս խօսիլ յանձն առնող անձանց անփոյթ ըլլալէն , Ռարասքովիայի աղջաշնքները ամեննեին հետեանք չունեցան , ուստի իր ամենայն յոյսը Ասիլի- (Սողովի) բարեկամներուն պաշտութեանը վրայ դրած էր , զորոնք շտատ անգամ կը տեսնէր :

Դեռ իշխանուհւոյն տան մէջ եղած միջոցը Պ. Ա. *** անուն դիւանատան սպայ մը , որ կայսեր մօրը քարտուղարն էր , խորհուրդ տուաւ Ռարասքովիայի աղերսագիր մը տալու և օդութիւն խնդրելու կայսեր մօրմէն , և ինքն անձամբ յանձն առաւ ընծայելու դայն : Պ. Ա. *** սովորական աղջատի մը օգնելու մաքով , յիսուն բուղչ ալ որոշեց որ տայ Ռարասքովիայի , և տունը հրամցուց զինքը : Ռարասքովիա առաւտանց եկաւ Պ. Ա. *** ին առւնը , երբ

անիկայ դուրս էր տնէն ու սրտանց ընդունելութիւն գտաւ Ա. *** խաթունէն , որ զարմանքով ու ախորժով մտիկ ըրաւ Ռարասքովիայի գլխէն անցած դէպ քերը : Ռարասքովիա աղվերջապէս ծամբուն ծայրն հասած էր , ու քիչ ատենէն իր ամենայն ուխտիցն ու փափաքանացը լրումը պիտի գտնէր : Ա. *** խաթունը աղաջեց աղջկան որ էրկանը դառնալուն սպասէ , և այն միջոցին երկայն ժամանակ մէկտեղ խօսակցելով իր սէրն ու գորովը կրկնապատկեցաւ Ռարասքովիայի վրայ :

Երբ իրաւցնէ արդիւնաւոր անձնք և երկու բարի հոգիներ առաջին անգամ իրարու կը հանդիպին , սկզբան ծանօթութիւն չեն ըներ . և ետքը իրեւ թէ հին բարեկամներու պէս կը մտերմանան իրարու , որ միայն տեղոյ հեռաւորութեամբ և անհաւասարութեամբ վիճակի՝ բաժնուած ըլլանիրարմէ :

Ռարասքովիա առաջին ժամէն որ այն խաթունին հետ անցուց՝ տեսնելով ուրախութեամբ անոր պարզ և սիրալի ընդունելութիւնը որ ոչ երթեք իր ակն . կալութիւնը խաբեր էր , գուշակեց իր բաղդը . և ամէն ժամանակէ աւելի փոտահութիւն մը կը զգար սրտին մէջ : Իր յուսալից և ընդունելի աղօմքները այնպէս եռամնդուն էին , որ անտարակուսելի էր անսնց յաջողութիւնը :

Պ. Ա. *** երբ տուն դարձաւ ամուսնոյն պէս նոյն զգացմունքն ունեցաւ Ռարասքովիայի վրայ , և չուզեց ինչ որ առանց զինքը ձանձնալու օգնութիւն մը որոշած էր ընելու՝ անով միայն գոյն ըլլալ . և որովհետեւ ստէպ արգունիքն երթալու պարտաւորեալ էր , խոստացաւ եթէ ժամանակին ու գործողութիւնները ներէին՝ Ռարասքովիայի համար կայսեր մօրը բարեխօս ըլլալու , և աղաջեց ալ որ կերակուրի իր տունը կենայ , որպէս զի կարենայ կայսրուհւոյն պատասխանը իմացնել :

Կայսրուհին հրամայեց որ նոյն իրիկուան ժամը վեցին Ռարասքովիան իրեն ներկայանայ : Խեղջ աղջիկը այսպիսի

մեծ բաղդ մաքէն չէր անցըներ, երբոր ստոյդ ըլլալն իմացաւ, զոյնը նետեց և գրեթէ հիւանդանալու պէս եղաւ. փոխանակ Պ. Ա. .*** ին չնորհակալ ըլլալու, դէպ 'ի երկինք վեցուց արտասուալից աշուըներն ու հառաջեց. “Իստուած իմ, ուրեմն ես 'ի զուր չյուսացյ ՚ի քեզ,,։ Աատիկ խռոված էր սիրտը, և չգիտնալով թէ ինչ կերպով իր երախտագիտութիւնն յայտնէ իր պյոնոր իննամնակալին, Ա. .*** խաթունին ձեռքերը կը պագնէր. “Դու միայն, կ'ըսէր, արժանի ես հաճոյ և ընդունելի ընելու իմ չնորհակալութիւններս այն բարերար անձին՝ ուսկից կը սպասեմ ես իմ հօրս ազատութիւնը,,։

Իշրեկոյեան դէմ առանց իրեն պարզ զգեստը փոխելու՝ քիչ մը երեսն ու մազերը մաքրեցին ու շտկեցին, և Պ. Ա. .*** առաւ զի՞րասքովիա արքունական պալատը տարաւ : Աայսերական պալատին մօտեցած միջոցը Շիրասքովիա իր հայրը յիշեց, որ ամենադժուարին է ըսեր էր չոն մանելը, և Պ. Ա. .*** ին դարձած՝ “Ուէ որ հիմա զիս տեսնելու ըլլար, կ'ըսէր, թէ որ դիսնար որու տուջե ներկայանալս, ինչպէս կ'ուրախանար : Իստուած իմ, Իստուած իմ, լմնցուր սկսածգ,,։

Ինանց ամենեին հարցընելու թէ ինչ կերպով պէտք էր ներկայանալ կամ ինչ պէտք էր ըսել, անխոռով կայս-

րուհւոյն սենեակը մուաւ . կայսրու . հի մայրը զի՞րասքովիա իր սովորական բարեսրտութեամբն ընդունեցաւ, և գլուէն անցած դէսկրետն հարցուց, զորոնք համառօտ մը Պ. Ա. .*** էն լսելէն վերջը, հետաքրքիր էր տեղն 'ի տեղը իմանալու իրմէ : Շիրասքովիա համեստ վստահութեամբ մը պատասխան տուաւ, իբրև թէ աշխարհքի վարժ քաղաքագէտ անձ մը ըլլար . յայտնեց իր ձամբորդութեան վախճանը, և հօրը անմեղութեանը վրայ համողուած ըլլալով, ոչ թէ չնորհք՝ այլ դատաստանին վերաքննութիւնը ինդրեց : Եայսը ու հին գովեց իր արիաարտութիւնն ու որդիական սէրը, խոստացաւ կայսեր յանձնելու զինքը, և նոյն միջոցին մէկն 300 բոտով հրամայեց որ տրուի Շիրասքովիայի իրեն նախնական կարտութեանցը համար, խոստանալով իրեն ուրիշ անգամներ ալ օգնելու :

Շիրասքովիա գուրս ելաւ պալատէն, այնպէս զգածուած իր բաղդին և կայսրուհւոյն բարեսրտութեանը վրայ, որ երբ 'ի դարձին Պ. Ա. .*** հարցուց իրեն եթէ գո՞հ էր արդեօք կայսրուհւոյն ներկայանալուն վրայ, միայն աղբիւրահոս արցունքներովը կրցաւ պատասխանել :

Իր շարունակուի:

ՔՍԱՎԻԿ ՏՐ ՄԷՍՆՐԸ

ԱՐԿԱԾՐԲ ՆԻՌՎԲԵԱՅ¹

Պակեաւ ողջոյն | իւղիա, եւ ընդ քաղաքուն Փոփւգացւոց
Ինթանայր համբաւ իրին, եւ ընդ հանուր ծաւալեր զրոյց :²
Նիովըէ գեռ եւս աղջիկ գոլով մատաղ Ճանաչէր զնա,

1. Նիովէ, գուստը Տանտալեայ. ծնեալ յԱմ. փիոնեայ յառնէն եօթն ուստերս և զուգաթիւ դստերս, և յաղագ բազմորդութեանն ապարասնեալ, նախատէր զԼետով, և արգելոյր մի ումեք յիւրում աէրութեան պաշտօն մատուցանել նմա: Ընդ որ բարկացեալ յոյժ աստուածուհին, առաքէ զԼարգոլոն և զԼարաեմիս զիւր որդիմն, զի զնախտանացն իննդրեսցեն վրէժս: Որոց առեալ զաղէն և զնետ, միահաղոյն յանկարծօրէն մահու սպանանեն զիօթն որդիմն կիովբեայ. զոր Ամիկիու-

նի շկարացեալ տանել անձին առնէր: Խակ Նիովէ մինչ ընդ մահ որդւոցն զայրագնեալ զատուածսն անիծանէր, տեսանէ յանդիման և ըզդստերացն սատակումն նետահար . և 'ի յանկարծադէպն և դմնդակ արտմութենէ անզգայեալ քարանայ. և արձանն մինչև ցայժմ ևս ասէն արտօսր թորէ:

2. Նորսնշան արկածիցն Արաքնեայ. որոյ խրոխտացեալ Ճարտար քան զԱթենաս դոլ ուտայնանկութեամբ, ցասեաւ աստուածուհին և